

ՍՈՒԾԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵԽ ԳՐԱԿԱՆ

Թիւ 9

1888

Սեպտեմբեր 24

Ա.Զ Գ.Ա.Յ Ի Ն

ՎԱՐՍԳԱՅ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ

Վաղիւ Վարագայ սուրբ Խաչ է :

Դարեր կը հողովին, վերջապէս հեթանոսութիւնն իւր վերդին շունչ կը փշէ ի Պարսկաստան, եւ ուրիշ մի նոր գրօշ, որոյ վերայ աստեղազարդ կը փայլէր սա նշանաւոր խօսք. «Մի է Աստուած եւ Մահմէտ առաքեալ նորա» . կուսի ծածանիլ յԱրաբիա, յԵգիտաս. ի Պաղեստին յԱսորիս եւ ի Պարսկաստան, Հայք ձանձրտնալով Հռովմէական կայսրութեան սարսափելի հալած անքներէն, որք կ'ուզզուէին շեշտակի ընդդէմ գոյութեան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ եւ հէդ ազգի, կը փափաքին այդ նորանշան գրօշին փարիլ հայրենի երկրին պաշտպանութիւն գտնելու եւ խղճի առզատութեան բարիքը վայելելու համար. ի զուր կոստանդին կայսր ահագին բանակու կ'արշաւէ ի Հայս, արգիլելու համար այդ ձեռնարկութիւն, այլ սակայն Բիւզանդեան մոլեգին գոռոզութիւնն այս անգամ կը խորտակուի իսպառ, զի Հայ սպարապետն Վասակ՝ ըստ վկայութեան Յոյն Ժամանակակից սլատմիչ Թէոփանէսի, կապադովլիոյ արդի կեսարիոյ

քաղաքի առջեւ կայսերական բանակը ջարդուբուրդ կը ջախ-
ջախէ , մինչ զի հազիւ կայսրն ընդհանուր կոտորածէն ճո-
ղոսլրելով ջունչը կ'առնու ի կ Պոլիս :

վասակ հրաւէր կարդալով Արաբաց ամիրապետին , ար-
ձակ համարձակ կը բանայ հայրենեաց գոները , որով արա-
բական միահեծան ափրապետութեան կ'ենթարկուին Հայք
համօրէն : Այսպիսի ժամանակի մը մէջ , վարագայ Ս . Նշանը
կը յայտնուի հրաշափառապէս : Քրիստոնէական առաջին դա-
րուն մէջ , ինչպէս արդէն յիշատակած ենք , Հռովմայ կղոդ-
եայ կայսեր կինն Պատրոնիկէ Քրիստոսի հաւատալով , յե-
րուսալէմ կը հասնի , ուր Սուրբ Խաչն աղբիւսներու մէջէն
հանելով , կը կանգնէ զայն ի Գողգոթա : Սոյն մեծահաւատ
թագուհին Յակոբոս առաքեալէն՝ առաջին եպիսկոպոս Երու-
սալէմի , Սուրբ Խաչն կտոր մը մաս կը խնդրէ իրեն չնոր-
հուիլ ի պահպանութիւն անձինն եւ իւր տան , եւ ի յիշատակ :
Այս Խաչի մասն իրեւ ժառանգութիւն Հռիփոսիմէ կոյսն ,
որ կայսերական գերդաստանէն էր , կտորանայ եւ կը կրէր
ի պարանոց իւր , երբ իւր ընկերներով ի Հայս մտնելով՝ հա-
սաւ ի Վարագ : Աստ առ ժամանակ մի այս փախստական
կոյսեր ճգնեցան : Բայց որովհետեւ հարկ ի վերայ կար սո-
ցա մեկնիլ անտի , եւ երկնելով թէ հեթանոս Հայոց մատ-
նուելով , ինչպէս եղաւ յետոյ , խաչը նախստանաց ենթար-
կուի , ուստի կը պահեն զայն գաղտուկ անդ մը եւ քարերով
կը ծածկեն : Դարեր իրարու կը յաջորդեն , եւ որքան Հայ
Քրիստոնեայք աւանդաբար գիտէին թէ անդ պահուած կայ
Քրիստոսի Խաչին մէկ մասը , եւ թէ անդ ի Վարագ էին
ճգնարանք կուսանացն Հռիփոսիմեանց , որք եղած էին ուխ-
տատեղի , այլ սակայն Խաչն անյայտ մնաց միշտ հակառակ
կաթողին փափաքանաց եւ եռանդագին խո զարկութեանց :

վերջապէս կը հասնի օրհնեալ օրն ու ժամը , օր ցնծու-
թեան Հայաստանեայց : Եօն ին թոդիկ ճգնաւոր եւ ընկերն
Յովէլ բազկատարած կ'աղօթեն հանապազ , որպէս զի գտնեն
ուուրբ Խաչը եւ Հայաստանեայց ազգն ու եկեղեցին այս նոր
փառքով առաւել եւս պերճանան եւ ճոխանան : Եւ ահա գի-
շեր մը ձայն ահեղագոչ եւ կը տեսնուի անդէն վէ մին վրայ

լցու պայծառ, եւ վէմին բոլորտիք կը տեսնուին 12 լուսեղին սիւներ, եւ հոտ անուշից անմահական։ Տեսարանն ահաւոր եւ սքանչելի։ լուսապայծառ Նշանն վէմին կը բարձրանայ, որոյ ի միջի շողջողավայլ կերեւէր սուրբ Խաչն Քրիստոսի, եւ կ'երթայ կը մոնէ յեկեղեցին եւ կը կենայ սուրբ սեղանին վրայ։ Երկոքին ճգնաւորք ահիւ եւ խնդութեամբ կը փութան եւ կը մոնեն ի ներքս յերկրագութիւն սրբոյ Խաչին, այլ ստկայն լուսեղին սիւներուն հրաշագեղ տեսիլ ը կը տեւէ մինչեւ 12 օր։ Վան քաղաքն ու իր շրջակայք կը գոզրդին։ աչեր լուսագին այսինքն ուրախութեան արցունքով կը սեւեռին ի վարագ։ Ամէն բերնէ այս աղաղակ այս ճայն կը լսուի։ «Խաչի քո, Քրիստոս, Երկիրագանեմք»։ Լեռներ եւ ձորեր արձագանգ տալով կը պատասխանեն։ «Փառք սուրբ Խաչիդ, այէլուիա»։ Ռշտունեաց նախարար քաջարին Վարդապատրիկ կը սլանայ ի վարագ, ետեւէն իւր քաջեր։ Եպիսկոպոսք եւ քահանայք, առ հասարակ ժողովուրդն Հայոց գունդագունդ կը խոնին։ Շատեր բազկատարած կը մրմնջեն եւ կը գոհանան, իսկ շատեր գետնամած կը խոնարհին եւ կ'երկրագագեն։ Այս ահեղ տեսիլն ու Խաչի այս հրաշագիտ գիւտն այնպիսի խորին տպաւորութիւն կ'ազդէ ժողովրդեան որ խկցն 12 լուսեղին սիւներուն տեղ մէկմէկ եկեղեցնակ կը հիմնարկեն, կը կերտեն եւ կ'օծեն։ Իսկ այն եկեղեցին ուր Խաչն դադար առաւ, ոչ թէ միայն կը վերանորոգեն, այլ կը հոչչակեն մայրագանք վասարուրական աշխարհի։

Ներսէս կաթողիկոս (Շինող) Վարագայ Ս. Նշանի այս հրաշալի յայտնութիւնն լսելով ոչ թէ յուխտ կը փութայ, այլ կը սահմանէ որ ամ ըստ ամէ տօն կատարուի (յամսեանն մեհեկի 20) ի գոհութիւն Աստուծոյ, որ այսպիսի նոր փառօք օժանեց Հայաստանեայց եկեղեցին եւ միմիթարեց Հայոց ողորմելի ազգն, որ գարերէ ի վեր շատ տառապած էր առ սէր սուրբ Խաչին Քրիստոսի։ Եւ որովհետեւ այն այս ժամանակ մեռաւ Վարագուիրոցի որդին Սմբատ Մեծ-իշխան, Հայրապետն ու նախարարք կարգեցին նորա փոխան Մամիկոննեանն Համազասալ, իսկ սպարապետ զօրաց անուանեցին Վարդապատրիկ, որդին թէոդորոս Ռշտունիի։

Բայց Հայոց եկեղեցական քնարին կարելի չէր լուռ մնալ եւ չզգածուիլ Քրիստոսի Խաչին սոյնօրինակ պայծառազարդ յայտնութենէն . վաղիւ մեր Շարականն է, որ կ'երգէ . «Ամենայաղթ Խաչիդ նշանովն ով Քրիստոս, պահպանէ զմեզ ով Մարդասէր, աներեւոյթ թշնամիէն, զի դու միայն ես թագաւոր փառաց, օրհնեալ յաւիտեան» :

Սորա վրայ տարածեցիր անարատ բազուկներդ եւ արիւնդ թափեցիր ի փրկութիւն բոլոր աշխարհի :

Երբ նորէն գաս, այս սուրբ Նշանի երեւելու ատեն զմեզ ծառայներդ վերստին նորոգման արժանի ըրէ» :

Այլ սակայն սուրբ Պատորագի Շարականն աւելի սրտառուչ եւ յորդորական է . հաւատացեալներուն սիրտն ու ձեռներն ի վեր ամբառնալ, ի Խաչեալն, աշեր սեւեռել ի Խաչն, եւ հրեշտակաց հետ ոգւով ի Վարագ, մեր հայրենի երկրին այս խաչապսակ հսկայափառ սարը թռիլ եւ սլանալ կը ներշընչէ : Աւասիկ . «Քեզ՝ Քրիստոսիդ, որ յաղթական եւ պատուական, աստուածընկալ այս Նշանը կաթողիկէ եկեղեցւոյ շնորհեց, միշտ օրհնութիւն կը ճօնենք :

Սա քո կամաւ ով Քրիստոս, եւ ամենազօր սուրբ Հոգւոյն թեւօք եւ յիշատակաց խմբով թռչելով կը գայ ի Վարագ, անդ բնակելու հսմար :

Եկէք, ով ժողովուրդներ, երկրագենք աստուածային այս սուրբ Նշանի, միաբան վեր վերուցէք ձեր ձեռները սրբութեամբ, եւ ի սմա—Խաչին վրայ Բնակողը փառաւորենք» :

Հայկական քնարն իւր թռիչն այս անդամ եւս նոր ոյժ կ'առնու, նոր իմն եղանակաւ կ'երգէ . քերթողական հանճարն աւելի եւս խանդ ու աւիւն կը զեղու, քերթողին միտքն յափշտակուած Խաչի այս գերահրաշ տեսարանէն՝ կարծիք ձայն սրտատրով . «Կաթուղիկէ եկեղեցւոյ մէջ հրաշափառ բան մը կը տեսնուի . Ի՞նչ . — մահու գործիքը — իսպ մահուամբ (Քրիստոսի) կենաց առիթ կը լինի, եւ Նախաստեղծին սպանիչը — Փայտը, կենաց ծառն որ ի դրախտին, մահուամբ (Քրիստոսի) յարութեան շնորհող կը լինի :

Գերագոյն սլարդեւ մը կը շնորհուի այսօր հաւատացելոց, եւ մահացուն ի կենաց կառնու երկնամթուիչ զօրքեր, եւ սլա-

նալով կը հասնի սուրբ տեղը քնակելու համար :

Եկէք, հաւատացեալներ, հոգեղինաց հետ սպասաւորենք . երկրագենք այս աստուածային սուրբ նշանի. փառաւորենք սոյն հրաշագործ պարգեւին Շնորհողը :

Բայց Քրիստոսի այս Խաչին եւս ոեւ օր պահուած էր : 1651ին Վասպուրականի Խօշաբ բերդի Սիւէյման պէյն եւ Չոմար աղան կապստամբին վանայ տիրապետ Հիւսէյին պէյէյէն, որով թօթափելով Օսմանեան մեծազօր տէրութեան բարերար լուծը անագորոյն կատաղութեամբ կը գործեն ամէն չարիք : Սոքա Վարագայ վանքն եւս պաշարելով եւ տիրելով երեք ծերագոյն միաբան վարդապետներն, որք ուրիշներուն պէս փախչած չին, բռնելով եւ կապկապելով, անլուր տանջանօք կը չարչրկեն, որպէսզի ցոյց տան վանքին պահեստի գանձերը . ի զուր բրածեծ կը խոյտանգեն, ի զուր ծանր քարեր նոցա վզէն ու շալակէն կախելով չարաչար կը նեղին : Թէ եւ միաբանք լուիկ կը տանին եւ կը համբերեն տանջանաց, այլ սակայն Չոմար կասկածելի տեղերը պրալտելով եւ քրքրելով վերջատէս կը գանէ գալունի պահարանը, ուր կային գանձք վանուց : Անմիջապէս կը կողոպտուին ոսկեղէն եւ արծաթեղէն կահք, սկիհք, բուրգառք, քոցք եւ բուրգ զարդք եւ անօթք . եւ սուրբ Նշանն եւս, որ ոսկեթել ծածկութով ի պահ կար արկլի մը մէջ, գերելով կը տանին ի Խօշաբ : Վանեցիք ի լուր այս քստմնելի գէպքին, մանաւանդ գերութեան սուրբ Նշանին սաստիկ կը տրամին, լաց ու ողբ կը տիրէ ամէն ուրիք : Մարիսաս ոմն իշխան ի զուր ընծայներով եւ դրամներով իոշաբայ այս բռնաւորներուն կերթայ յազատութիւն սրբոց Խաչին :

Այլ սակայն Աստուած ային արդարութիւնն անպատիժ շթողուր այս երկու սեղանակապուտ սրբապիղծները : Սուլթանին քաջարի զինուորներէն սոքա կը յաղթահարին եւ չարաշար կը սատակին 1633ին : Եւ Խօշաբայ բերդին կը պայազատէ Սիւէյման պէյ : Աստուածային արդարութեան Չեռքը կը ծանրանայ իոշաբայ գաւառին վրայ, պատուհասք եւ պատիժ իրարու կը յաջորդեն, անհնարին ցաւեր եւ ախտեր կը տեղան եւ նոյն իսկ Սիւէյման կը վարակուի մահու ախտէն :

Խակոյն կը համոզուին պէյն եւ խրայինքն թէ այս երկնառագ պատիժք իտչին գերութեան երեսէն են . իսկ վանեցիք այս երկնաշնորհ առիթէն օդառուելով, գարձեալ Մարիամն ի Խոչար կը յղեն, որ եւ յաջորդութեամբ կը զերագառնայ : Ո.հա ձայներ խնդութեան, աղաղակք ցնծութեան . «Եւ Աքք ընդ առաջ . ահա գայ Ս . Նշան» : Ժողովրդն համօրէն կը դիմաւորեն Խաչին Քրիստոսի, այլ սակայն կասկածելով թէ ելուզակներ ուրիշ անդամ եւս գուցէ այս ամբարշտութեան ձեռնարկեն այսինքն Խաչին գերութեան, միահամուռ կորոշեն, որ ի Վարագ չիոխագրուի այլ եւս սուրբ Նշանը, այլ պահպանուի ի Տիբամայր Եկեղեցւոջ Վանայ : Իսկ այն արեղայներ որք չարչարեցան առ սէր պահպանութեան սուրբ Նշանի, շատքիչ ժամանակէն վախճանեցան յամին 1655 :

Այս է վաղուան Մեղեդին ի Ս . Պատարագի :

Վայելչագեղ վառօք զուարձանայ

Սատուածահրաշ լեառն Վարագայ :

Ոնուանակից լերինքն Ալինայ

Սատուածամերձ լեառն Վարագայ :

Բամեալ միով կոչմամբ Գալիլեայ,

Ժողովարան լեառն Վարագայ :

Սատուածագործ զրախտին Աղինայ

Տեղ եւ նման լեառն Վարագայ :

Գովեալ համայն լերին Թափորայ

Լուսապայծառ լեառն Վարագայ :



ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Հարձը տարբեր էր բուն կնոջէն, վասն զի հրապարակաւ չէր տնօւոնանար, եւ չէր բերեր օժիտ կամ պաշտամական, չունէր նաև մասն եւ բաժին ի անտեսութեան գերգաստանին : Հարձն ի հարկին կարձկուէր կամ կը ճամբառ էր ընծայներով . Ծննդ . իթ. . 14 : Հայր մը կրնար անէն վանաել հարձէ ծնուած զաւակը եւ զրկել միանդամայն ժառանգու-

թենէ . Ծննդ . իԵ . 6 : Մովսէս հարծեր ունենալու սովորութեան թէեւ չափ գրաւ , այլ սակայն երբէք չվաւերացոյց . «Եթէ տէրը հաճոյ չգտնէ , իշխանութիւն չունի զնա ուրիշի ծախելու , զի անարգեց զնա այսինքն պղծեց : Բայց եթէ զնա իւր զաւկին առնու , իւր աղջիկ զաւակաց պէս պէտք է կարգէ : Իսկ եթէ այս հարծէն զատ , մի ուրիշ եւս առնու , պէտք չէ որ միւսն իրաւունքէ զրկիէ : Իսկ եթէ տէրն այս երեք բանն ալ չընէ , ճրի պէտք է ենէն նա առանց արծաթոյ այսինքն ծախսւելու ելք իԱ . 7 12 : «Եւ եթէ յետոյ չհաւնիս անոր , ազատ պէտք է արձկես . արծաթով չծախսես , կանարգես զնա , վասնզի լլկեցիր . Բ . օր . իԱ . 14 : Քրիստոնէութիւնն հարծ ունենալը պոռնկութիւն եւ շնութիւն վճռած է . «Բայց վասն պոռնկութեան իւրաքանչիւր ոք զիւր կին կալցի . եւ իւրաքանչիւր ոք կին զիւր այր կալցի . Ա . Կորնթ . է . 2 : Թող որ Քրիստոս ամուսնութեան ուխտին անհաւատարիմ կը հըռչակէ զնա , որ մոօք անգամ կը մեղանչէ . «Զի ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա , անդէն չնացաւ ընդ նմա ի սրտի իւրում» . Մատթ . Ե . 27 :

Սրգիլեալէր Հրէից կին առնուլ մերձաւոր ազգականներէ : Քրոջ , հօրաքեռ կամ մօրաքեռ , հօրեղոր կամ մօրեղբօր կնոջ , եղրօր կնոջ , որդւոյ հարսին , կամ սորա աղջկան , վերջապէս մօտիկ ազգականի հետ տմուսնանալ ոչ թէ միայն հրաման չկար , այլ եւ պատիժն իսկ սոսկալի էր , այն է մահու պատուհաս երկուքին եւս արուին եւ իգին : Նաև շնացողն ու շնացեալ հաւատարապէս պատժոյ ենթակայ էին . Ղեւա . ԺԲ . ի . Արգիլեալ էր ինամութիւն ընդ հեթանոսու . Ելք լՂ . 36 : Եթէ Հրէից մը մեռնէր անզաւակ , նորա եղբայրն կամ յօյժ մօտիկ ազգականն պարտէր առնուլ այրի կինը . որպէսզի այս այրի կնոջէն ծնեալ զաւակը ժառանգ համորուէր հանգուցելոյն . «Եթէ եղբայրներ ի միասին բնակին , եւ մին մեռնի , եւ զաւակ չունենայ , նորա կինն ուրիշի մը թող չլինի , որ մերձաւոր չէ նմա , այլ նորա էրկան եղբայրն ի կին թող առնու զնա , եւ զաւակն որ պիտի ծնի , հանգուցելոյն անունով պիտի կոչուի , որպէսզի նորա անունն իսլայելի մէջն չընջուի : Բայց եթէ եղբայրն իւր եղբօր

այրին չուզէ առնուլ, թող ելնէ կինն ի գուռն անդր առ ծերակոյտն եւ թող ըսէ. իմ էրկանս եղբայրը չուզէր կանգնել եւր եղբօր անունն ի մէջ իսրայելի: Եւ իւր քաղաքին ծերակոյտը պիտի կոչէ զնա եւ պիտի խօսին նմա հետ, եւ նա եթէ կենայ եւ ըսէ. չեմ ուզեր զգա առնուլ, Նորա եղբօր կինը մօտենալով ծերոց առջեւ, նորա ստնէն պիտի հանէ մէկ կոշիկը, եւ նորա երեսին պիտի թքնէ ըսելով. այսպէս թող ընեն այն էրկան, որ իւր եղբօր տունն չշինէր: Եւ նորա անուն պիտի կոչուի իսրայելի մէջ «րոպիկ մարդուն տունը». Ելք. իԵ. 5-10:

Հրեայ ծնողք սովոր էին ուրիշ ծնողաց հետ բանակցութեան մտնել իրենց որդւոց ամուսնութեան համար: Այս պարագայի մէջ երբեմն մտնչուն նախընտրութիւնն եւս անտես չէր առնուեր, ինչպէս նաեւ աղջկան հաւանութիւնն, եթէ սոքա ի տիս հասակի հասած էին. Ծննդ. իԱ. 21: իԴ. 17: Նշանտուքը կանուխէն միշտ կը կատարուէր, եւ առանց հաւանութեան ամուլներուն, եթէ կարի տղայ հասակի մէջ էին: Նշանտուքի պայմանն էր հարսին վարձանք տալ, այսինքն դրամ կամ ո եւ է փոխարինութիւն: Ամուսնութեան հասակն աղջկան համար 12 տարիքն էր: Աստուած ցոյց տալու համար թէ որքան խանդակած է ի սէր իւր ժողովրդեան, իւր նշանած կանուանէ իսրայելը. Ովս. Բ. 19: Աստուծոյ մեղ հետ իւր այս նշանութելը կը կատարուի նաեւ քարոզութեամբ Աւետարանի. Բ. Կորնթ. ԺԱ. 2:

Ամուսնութեան արարողութիւնն կը կատարուէր մեծ հանգիսիւ եւ կերուխումով: Պատանիք եւ օրիորդներ զատ զատ կը նստէին ի սենեակս եւ կը բազմէին ի սեղան: Այլ ստկայն պարք եւ խաղք խառն էին: Սովորութիւն կար փեսային համար փեսաւէր մը կարգել, զոր Յովհաննէս Մկրտիշ «Յարեկամ փեսայի» կը կոչէ. Յովհ. Գ. 29: Կային եւ հարսնքորք, երգ. Ա. 5: Բ. 7. Փեսաւերին բուն պաշտօնն էր վերակացութիւն ընել հարսանեաց խրախութեան ժամանակ, որ կը տեւէր եօթն օր, եթէ հարսն կայս էր, իսկ եթէ այրի՝ երեք օր: Այս եօթնօրեայ խրախուճանք ընդ հանրապէս հարսին հօր

տուն կը կարարուէին . այնուհետեւ հարսը կը տարուէր ի
տուն փեսային :

Փեսայներ եւ հարսներ երբեմն թագ կը դնէին . այսմ
կակնարկէ սա խօսք . «Ով Սիօնի աղջիկներ, ելք, եւ Սողո-
մոն թագաւորը տեսէք այն թագովն՝ որով ուր մայրն նորա
փեսայութեան օրն ու սրտին ուրախութեան օրը պսակեց
զնա» . Երգ Գ. 11 : Երբեմն ցորէն կը սփառն ափով եւ կը
ցանեն նաեւ հարսին ու փեսային վրայ ըսելով . «Աճեցէք եւ
բազմացարուք եւ լցէք զերկիր» : Նաեւ ցորենին հետ դրամ
եւս կը խառնեն ու կը ցանեն , որպէսզի աղքատք միմիթար-
ուին : Հրէից ամուսնական արարողութիւնը շատ հսմառօտ է .
ամուսնութեան պայմանագիրը նախ ընթեռնլէ եւ ամուսնա-
ցելոց հրապարակային հաւանութիւնը լսելէ յետոյ՝ մաղթա-
նաց միմունջներ կարտասանուին :

Քրիստոնէութիւնն ամուսնութիւնը նուիրագործած է եւ
է սուրբ խորհուրդ , քանզի նշան է անձառ միաւորութեանն
Քրիստոսի ընդ հարսին եկեղեցւոյ Եփես . 22-53 : Քրիստո-
նէական ընտանիքն երջանիկ է , զի հաւատացեալք կամուս-
նանան Տերամբ . Ա. Կորնթ . ի . 36 : Պարտականութիւնք
ընդ այր եւ ընդ կին որոշուած են Առաքեալն . Ա. Տիմ . Բ .
9-15 :

«Այսնաէս կիներ հնազանդ թող լինին իրենց ամուսիննե-
րուն . իսկ եթէ բանին անհնազանդ լինին , կնիներու վա-
յելուչ վարուց համար առանց բանի իսկ պիտի շահուին , երբ
երկիւղածաբար տեսնեն ձեր պարկեշտ բարքն ու վարքը :
Նոքա թող չզարդարուին դրսէն մազերու հիւսուածներով եւ
ոսկեղէն ծամակալներով եւ չքեղ հագուստներով : Այլ սրտին
ծածուկ մարդն — ներքինն — կեզ եւ հանդարա հոգիին թող
զարդը լինի անեղծութեամբ , զի այս է Աստուծոյ առջեւ
բազմապատիկ պատուականն ու բարին : Որովհետեւ այսպէս
երբեմն կիներ որք յուսացան Աստուծոյ , ինքզինքնին կը
զարդարէին հնազանդութեամբ իրենց էրիկներուն , ինչպէս
Սառա հնազանդ էր Սբրահամի եւ զնա իւր տէր կը կոչէր .
որոյ զաւակներն ելքք գուք : Բարեգործներ էին ուստի բանէ
մը չէին կասկածեր եւ ոչ մէկ վախ ունէին : Այսնաէս այր

մարդիկ թող խմաստութեամբ բնակին նոցա հետ, իբր տկար անօթ մը համարելով թող պատիւ տան կնիկներուն. զի եւ սոքա կենաց շնորհքին ժառանգակից են. եւ չլինին արգելք ձեր աղօթից» . Ա. • Պետ. Գ. • 4-8 :

ԽՕՍՆԱԿ ԵՒ ՍՈԽԱԿ

Խղենք լոռութիւնը . «Զի ամենայն որ գործէ զբարի, գայ առ լցոն, զի յայտնի լիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան» : Այս էր Փրկչին խօսքն առ այն Հրեայս, որք յանուն կեղծաւորութեան եւ սինլքորութեան եւ ցած շահագիտութեան կը համբասու էին ի գայթակլութիւն միամիտ ժողովրդեան թէ Յիսուս է «Այր կերող եւ արբեցող, բարեկամմաքսաւորաց եւ մեղաւորաց», եւ թէ «Դաւաման է ազգի, եւ հայհոյից օրինաց» : Դրած եմք ի Սոխակի (ի թիւ 3) թէ ազգեր չուտով կը գլորին, գիւրաւ կը փճանան, որք հալածանք կը հանեն ընդդէմ այն անձերու, որք լեզու եւ գրիչ ունին, եւ բարերար գործունէութիւն, հետեւելով Աստծոյ եւ ձայնի խղճի :

Է՞ր այս առղեր կը գրենք . — զի հետաքրքիր չատեր կան որք կ'ուզեն գիտնալ, թէ Է՞ր հրատարակեցաւ Խօսնակ եւ յետոյ վերածեցաւ ի Սոխակ՝ Պատմենք . ի վաղուց անտի թէ սրբազն Պատրիարքներ եւ ժողովականներ, ինչպէս նաեւ բարեսպաշտ ազգայիններ՝ վախիաք կը տածէին տարածել ազգին մէջ մի այնպիսի թերթ, որ նպատակ ունենայ Հայ ժողովրդեան բարոյական կեանքն ի սրբութեան եւ յուղութեան պահպանել կամ վերաշինել, Հայաստաննեաց եկեղեցւոյ կենարար վարդապետութեանց եւ քրիստոնէական կրօնի գիտելեաց նկատմամբ ծանօթութիւններ ծաւաղել, ազգային պատմական կեանքէն հին ու նոր օրինակներ ի յայտ հանել եւ սրտեր գրգռել ի սէր գիտութեան ճշմարտին, բարւոյն եւ կատարելութեանն, զոր տէր Յիսուս աւանդեց իւր լուսատու աւետարանաւն : Նախորդ սրբազն Պատրիարքն ու

կրօն . Ժողովը եւս նոյն փափաքաւ տողորուած , ոչ թէ մի-
այն ԿՈՐՇՆԵՆԻ այսպիսի թերթի մը հրատարակութիւնն , այլեւ
թերթին ծրագիրն եւս նախապատրաստելէ յետոյ՝ Ազգ .
Կեդր . Վարչութեան Խառն Ժողովոյ վաւերացումն եւս կ'ըս-
տանան առ ի գործադրութիւն :

Ես այս ժամանակ ի Յունատան եւ ի Կրետէ կը դեգե-
րէի : Երբ վերադարձայ , առաջարկուեցաւ ինձ աշխատակցիլ
այս թերթի հրատարակութեան : Ի սկզբան ընդդիմոցայ զի
գիտէի թէ քանի քանի դժուարութիւններ կան այսպիսի
պաշօնական թերթի մը ոչ թէ խմբագրութեան , այլ մանա-
ւանդ նիւթական մատակարարութեան նկատմամբ : Շատ ան-
դան պնդեցի թէ «Քանի որ եկեղեցականք այս թերթէն
շահ մը չեն ակնկալեր , ուրեմն ի՞նչու թերթին տնօրինու-
թեան եւ մատակարարութեան ծանր բեռան տակ ճնշուին ,
Ժողով Սրբւելքի կամ Հայրենիքի կամ մի ուրիշի թող առա-
ջարկէ շաբաթը մի անգամ գնել եկեղեցականաց տրամա-
դրութեան տակ իրենց թերթի մէկ կամ երկու երեսները ,
հրատարակելու համար կրօնական եւ բարոյական եւ այլ եկե-
ղեցական գրութիւններ ի շինութիւն հաւատացելոց եւ ի
փառս Հայաստանեայց եկեղեցւոյ : » Վերջապէս մինչ այս ,
մինչ այն , Վարչական խորհուրդ մը կազմուեցաւ , որոյ ան-
դամ չէի . ատենապետ կարգեցաւ Տ. Խորէն Ս. Արքեպիսկոպոս
Նար-պէյ , որ թերթին խմբագրապետութիւնն յանձն առնլու
կամ աշխատակցելու համար գրամագլխի մը՝ գէթ 150 ոսկ-
ւոյ , անհրաժեշտաբար ՅԱՊԱՀՈՎԻ Լինելը պայման գնելէ յե-
տոյ՝ երբ տեսաւ թէ այս պայման անտես կը մնայ , հրաժա-
րեցաւ : Քանի մը ամիս տեսեցին խորհրդակցութիւնք , զի
գրամական ինդիքը կը չփոթէր մաքերը , եւ ուր ուրեմն որոշ-
ուեցաւ որ նախ թերթէն քանի մը օրինակներ հրատարակ-
ուին , եւ ապա ազգային հանգանակութեան դիմում լինի ,
ուստի եւ պաշտոն տրուեցաւ կրօն . Տեսուչ Յովհէփ Վար-
դապետի , որ տպարանապետներու հետ բանակցութեան մոնէ ,
թէ ի՞նչ գնով կարելի է 500-1000 հատ թերթ ի հրապարակ
հանել այս կամ այն ծաւալով ու ձեւով :

Կրօն . Ժողովոյ կողմէն մինչ այս նախապատրաստութիւնք

տեղի կունենային, ահա մեծ պահքին սկիզբներն «Եկեղեցի Հայաստանեայց» անուն թերթն ի լսու ելաւ ճիշդ այն օրն որ կրօն. ժողովը նիստ կընէր ի պատրիարքարանի եւ պիտի ձեռնարկէր իւր թերթի հրատարակութեան։ Խմբագիրն Պ. թ. Զուղայեցի անձամբ ժողովականաց եւ ուրիշ ներկայ եկեղեցականաց բաժնեց իւր թերթը, որք խնդութեամբ ողջունեցին թէ զինքն, որոց շատերուն առաջին անգամ կը կը ծանօթանար, եւ թէ իւր թերթը։ Ժողովն իւր չնորհաւորութիւնն առ այն թերթի խմբագիրն արտայայտելէ յետոյ՝ ուրիշ նիստերու մէջ երկու երեք անգամ խորհրդակցութիւններ ունեցաւ նմա հետ, որպէսզի կարելի լինի երկու թերթերու միացման գործը, այլ սակայն անհնար եղաւ։ Իսկ որովհետեւ ժողովն իւր թերթի հրատարակութիւնն արժանապատութեան խմբիր կը նկատէր, ուստի ես ստանձնեցի մասամբ խմբագրութեան, իսկ վարչութեան ու մատակարարութեան ամբողջ հոգը, պայմանաւ որ շահ ու զէն ինձ մնան, առանց երբէք գալչելու Եկեղեցի Հայաստանեայց նորածին թերթի գոյութեան, միայն թէ այն բարոյական քաջալերութիւնք որք չնորհուեցան նմա Ս. Պատրիարքէ եւ Խրիմեան սրբազնէ, ինձ եւս չնորհուին։ Եւ նորակազմ Վարչական խորհուրդն եւս ի մասին խմբագրութեան հարկ եղած աջակցութենէ ձեռնթափ չլինի։ Բայց որպէսզի թերթին գոյութիւնը գոնիկ մեկ տարի ապահովի, հարկ համարեցայ ձերութեանս ժամանակ ազգիս բեռ չլինելու համար պատրաստ ունեցած մի գոյզն գումարս, գնել Խօսնակի տրամադրութեան տակ, եւ թէ հրաժարեալ մնալ ազգային գործերէ, երեփոխանութենէ, քարոզչութենէ եւ մինչեւ իսկ առաջնորդութենէ, որպէսզի գէթ մի տարի միակ զբաղումն թերթին յարատեւութիւնը լինի եւ ոչ ուրիշ բան։

Հրատարակեցաւ կյօսնակ, եւ այնպիսի եռանդագին ընդունելութիւն մը գտաւ ազգէն, որ անկարծելին էր։ Շատեր կարծեցին թէ պաշտօնական անունն էր այս յառաջազիմութեան շարժառիթը, մինչդեռ այսօր փորձը ցոյց տուածէ թէ անցած են այն ժամանակներ, յորս մարդիկ բարձր յանձնարարականներու կամ հրամաններու կուրօրէն հնա-

զանդելով, կը քաջալերէին զայն, որ անարժանն էր քաջալերութեան։ Խօսնակ մինչեւ 4000ի բարձրացաւ, գաւառներու մէջ ամէն տեղ խօսնակ սկսաւ մուտք գտնել, զի Խօսնակի շահը կը գործածէի խեղճուկ գաւառացւոց համար։ Ազգին մէջ ուրիշ ժամանակներ եւս սոյն օրինակ թերթեր կամ հանդէսներ հրատարակուած էին, այլ սակայն այսքան մեծաքանակ սպառում տեսնուած բան չէր, հարկաւ այս յառաջադիմութեան մէջ, եթէ համեստութեան դէմ չհամարուիր խոստովանիւր, Խօսնակի խորագրին գրիչն ու գործունէութիւնն եւս իւր բաժինն ունէր։

Հասան տեղապահական ընտրութեան օրերն. ամէն անգամ որ Տեղապահի կամ Պատրիարքի ընտրութիւնք սկսած են ի գործ դրուիլ, բարբասանքն ու նախատակոծ հրատարակութիւնք անպակաս եղած են իմ վրայէս, վասնզի ամէն թեկնածու եւ իւր կուսակիցք զիս բան մը կարծած են, մինչ չեմ այնպէս։ Սիմէռն սրբազնի ընտրութեան շաբաթ օրը փուժ թերթ մը զիս կը փորձէ վատահամբաւել, եւ որովհետեւ կային այնպիսիներ, որք Նիկիոյ ժողովոյ նկատմամբ գրած մէկ յօդուածէս իբր թէ գայթակղած էին, սկսան զիս դատավիետել եւ ատենապես սրբազնն, որոյ անձը քանի քանի անդամզարկութելի անուանարկութիւններ կրած է սցդ փուժ թերթէն, թող եւ ուրիշ շատ եկեղեցականներ, ծանոյց ինձ թէ Խօսնակի հրատարակութեան նոր եւ աւելի լաւ եղանակ որոշելու համար, Յանձնաժողով մը կազմուածէ, ուստի մինչեւ ցնոր տնօրինութիւն Խօսնակ պէտք չէ որ հրատարակուի։

Հետզետէ խորհրդակցութիւնք կը կատարուին, բայց Խօսնակի հրատարակութեան խնդիրը չլուծուիր, իսկ ես կը պարտաւորիմ վերջապէս յայտարարել թէ «Որովհետեւ Խօսնակի հրատարակութեան պատասխանատուն ես եմ Աստուծոյ եւ ազգին առջեւ, թէ ես մինչեւ ցարդ գուրգուրալով պահած ու պահպանած եմ, անշանադիտաբան, ինչպէս հաշուեցոյցք կը հաւաստեն, եւ թէ շատեր տարեկան վճարումներ ըրած են, որոց պարտական կը մնամ, եւ թէ շատեր թերթ առած են եւ տակաւին վճարում ըրած չեն, որով կը

մեան ինձ պարտական , ուստի կը շարունակեմ թերթին հրատարակութիւնն ուրիշ անուամբ , մինչեւ ժողովոյ պաշտօնականն ելնէ : Զի այս է միակ հնար ելից հանդարտութեան խզմիս եւ աղատութեան պատույս : »

Ահա այսպէս Սոխակ յաջորդելով Խօսնակի , կը շարունակէ այն գործն , որ սկսուած էր արգէն : Եթէ այս գործն ասուուածահաճոյ է , թող յաջողի , իսկ եթէ ոչ , «կամք Տեառն օրհնեալ եղիցի » :

Թող չկարծուի թէ Խօսնակ կամ Սոխակ գրագիտաց համար փակուած են : Հրատարակաւ աւասիկ կը յայտնեմ թէ ո՞ր եկեղեցական կամ աշխարհական ո՛ եւ է մի յօդուած յշած է եւ ևս առ նախանձու չեմ հրատարակած : Ընդհակառակն աստ եւ անդ վազելով միշտ ՍՊԻՐԱՑԱԾ եմ կարող գրիչներէ , մանաւ անդ եկեղեցականներէ , որ աշխատակցին ի փառս Աստուծոյ : Արտագին շնորհակալ եմ արգարեւ , եւ նոցա համար Աստուծոյ օրհնութիւնը կը մաղթեմ , որք սոյն թերթի սիրայօժար աշխատակցեցան չզլանալով բարոյական դիւրութիւններ եւ քաջալերներ : Իմ փոյթն այն եղած է , որ Խօսնակ կամ Սոխակ հրատարակուի , եկեղեցւոյ եւ աղքի օգտակար եւ պատուաբեր եղանակաւ , այնպէս որ ճշդուի Փրկչին խօսքը . «Ո՞վ , նայեցէք , արտերն ի հունձս հասած ու սպիտակացած . ցանողն ու քաղողն ալ՝ հաւասար թող ցնձան» :

Ես եւս միթէ Պօղոս առաքելոյ պէս չեմ կարող պարծիլ , որ եկեղեցական ինէ աւելի ծառայած է Հայոց եկեղեցւոյն եւ աղքին : Հապա բարոյական . չնք գիտեր թէ այդ բառն ո՞ր իմաստով ըմբռնել պէտք է : Միթէ մենք անկիւն տեղ ապրած ենք : Ո՞չ ապաքէն մեր աշխատութեան ասպարէզն ընդարձակ եղած է եւ պաշտօնական գերագոյն վկայութիւնք այսօր կրնանք ի կշիռ գնել նոցա բարոյականին , որք կը խծրծեն մեր բարոյականը : Ես էի որ ի ԶԷՅԹուն ուղեւորեցայ այնպիսի ժամանակ մը , ուր ոչ ոք կը համարձակէր մոնել , հոն գրեթէ երեք տարի գրեթէ ծրի չխնայեցի ջանք ու աշխատութիւն ի գործ գնելէ ի լուսաւորութիւն մտաց աղքային տգէտ մանկույն : Յեգիստոս երկիցո ուղեւորեցայ կիլիկիոյ

մէջ ուսումն ու գիտութիւն տարածելու համար, ուր այն ժամանակ ընկերութեանց ձայնն անգամ չկար, եւ որ ցաւալին է, Շահնազարեան հոգելոյս կարապետ վարդապետի կատակը կիւիկայէն կը տեղափոխուէր ի Սասքէօյ: յԵրուսաղէմ պաշտեցի զՏէր, եւ ի Մուշ ի վանս Ս. կարապետի ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնն ստանձնեցի, համբերելով ամէն զոհողութեանց: Այլեւայլ վարժարաններու մէջ պաշտօններ վարեցի եւ պատուական զաւակներ այսօր կը վկայէն թէ ի զուր չվաստակեցայ: Երկիցս ի Վերին-Հայս, եւ միանգամ ի Փոքր-Հայս պաշտօնավարեցի համանաւ հոգելոյս Տ. Ներսէս Ս. Պատրիարքի, եւ տակաւին հերու ի Յունաստան եւ ի Կրետէ գործեցի այնպէս, որպէս վայել էր Աստուծոյ պաշտօնէի եւ ազգի հաւատարիմ զաւակի: Այժմ Սոխակաւ եկեղեցւոյս եւ ազգիս ծառայելու զանձնս կոչած եմ, եւ պիտի գործեմ, ինչպէս ուխտած եմ, որքան կը ներէ կարողութիւնս եւ կը քաջալերէ ազգս: Կը ջանամ որ կարող լինիմ օր մը Պօղոս Առաքելոյ պէս գոչել «Զընթացս իմ կատարեցի, զհաւատն իմ պահեցի, այսուհետեւ կայ եւ մնայ ինձ արդարութեան պահն:»

Բայց է՞ր այսքան չարաչար դժբաղդութիւնք. — վասնզի յանցանք մը, մեղք մը գործած էի, զոր պէտք էր ինձ քաւել: Այս յանցանքս ու մեղքս ուրիշ բան չիր, եթէ ոչ Խոսնակը Հայ գիւղացի քահանայից համար տարեկան 10 զրուց գին որոշելս եւ ծաւալելս. բան մը, որ բնաւ մէկու մը մոքէն անցած չիր մինչեւ ցարդ, եւ պայման եւս չունէի այս բանին համար Պատրիարքարանի հետ:

Այս առթիւ պարագ կը համարիմ յայտարարել թէ ես զիս գիտնական համարելու յաւակնութիւնը չունիմ, զի Ս. Փրկչի Ազգ Որբանոցի յետին աշակերաններէն եմ, եւ այժմ եմ արուպ պաշտօնեայ Հայաստանեայց առաքելական Ս. Եկեղեցւոյ:

Գոհութեամբ եւ օրհնութեամբ կը ծանուցանեմք թէ փաստաբան Մեծ. Վաւանչապուհ էֆէնտի Մանուկեան հաճեցաւ Նարլը-Գափուի Ազգ ։ վարժարանի մի Սոխակ նուիրել:

ԱՌ ԳՈՐԾԱԿԱԼՍ ՍՈԽԱԿԻ

Հաճեցէք պատասխանել նախ թէ Խօսնակի եւ Սոխակի թիւերէն պակասներ կամ աւելորդներ կա՞ն։ Պակասներուն համար գրեցէք որ զրկուի, իսկ աւելորդները յղեցէք։

Երկրորդ՝ ո՞յք ոմանք նախ Խօսնակի եւ ապա Սոխակի բաժանորդ հաճեցան գրուիլ։

Երրորդ՝ Խօսնակի քառամսեայն որ է 10 զրուշ գանձանձնէք։ Եթէ գանձած չէք, հաճեցէք գանձել եւ յղել։

Չորրորդ՝ Խօսնակի բաժանորդք կը հաճի՞ն բաժանորդագրուիլ եւ Սոխակի, որոյ մինչեւ 9 թիւ ցարդ հրատարակուած է, կանխիկ յղելով սակայն Սոխակի քառամսեայն որ է 10 զրուրուշ։

ՍՈԽԱԿԻ Կը հրատարակուի ամէն Շաբաթ օր։

Տարեկան զինն է **30** դրուց **Քառամսեայն 10** դրուց. **Համբ 20** փրյ։ Դիւդացի բահանայից **Տարեկան** բաժանորդագինն է **10** դրուց։

Վճարմանն կանխիկ են, դրօւմաբուղը եւս կ'ընդունուի։

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնն ուղղել, Առ.

Տէր եւ Խմբագիր Սոխակ Հանդիսի

Ա. Ա. Տէր ՄԻՆԱՍԵԱՆ

Ի ԳՈՒՄԳԱԲՈՒ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՍԼԵԱՆ

Զաքմազելլար, Յակոբեան խան, Թիւ 40, 41, 42, 43

1888

عازف عمومیه نظارت جلیله سنك رخصنیله طبع أول شهر